

ԾԱՂԻԿ

ՄԱՆԿԱՆՅ

ՇԱԲԱԹ ԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Դաստիարակութեան եւ կրթութեան

ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՅ կը հրատարակուի ամէն ուրբար օր, ի բաց առեալ Յունիս եւ Յուլիս ամիսները, Բաժանորդազինն է ԿԱՆԴԻԿ, Պօլսոյ եւ գուտաւաց համար, Տասնամսեայ 50 դմէկն. հինգամսեայ 25 դմէկն, Երկու եւ կիսամսեայ 15 դասէկան. Այլ Երկար համար 42 ժրեն. Խրաբանչիւր թիւր կ'արձէ 50 փարա. Գաւառներէն դրամաբուղը ալ կ'ընդունուի. Բաժանորդազրեան համար դիմել առ Տեօրէն-Խմբագիր Մինրան Ամբանազ, և կավի Զապրիէ հաստեսի թիւ 61, Նշան կ. Պերպէրեանի տպարանը:

ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

— — — — —

ԸՆԹԱՑՔ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՈՃՈՅ (1)

Դ. Ա. Ռ.

Է Տ Ե Կ Շ Ն Ի Կ

Խելքիդ չափէ դուրս ուժ մի տար,
Տաճկին առակը միտքդ բեր.
«Ազուորութիւն բրոնի չըլլար»,
ի՞նչ խելացի խօսք է եղեր:
Հածոյ անցնկը տուրք մընէ
Որ ամենուն ալ չէ ալբուեր.
Չափ գիտցոլ մարդն ի՞նչ ալ ընէ?
Իր չափէն դուրս լընաւ չելեր:
Եշ մը կար կ'ըսեն հարուստի մը տուն,
Որ շատ կ'աշխատէր իրաւ օրն ի բուն,
Բայց նաև աղէկ կ'ուտէր կը խմէր,
Գիշերն ալ հանգիստ քունը պակաս չէր:
Նոյն տանը մէջ կար Շընիկ մ'ալ սիրուն,
Խաղուն կերպերով համոյ տանուն.
Եշը կը տեսնէր, կ'ըսէր ինքն իրեն.

«Սա շունն ի՞նչ ունի որ այսչափ սիրեն,
Շոյեն փայփայեն, գրկերնին առնեն,
ինչուան կերածնէն անոր մասն հանեն.
Իսկ ես անդադար աշխատիմ յոդնիմ,
Ու միշտ թուք ու մուր լըսեմ ու ծեծուիմ...
Հասկըսայ Շընիկն հրանարքն ի՞նչ բան է.
Տանտէրը զինքը կանչէ չըկանչէ,
Մէկէն կը վազէ չորս դին կը քսուի,
Թաթիկը կուտայ, վըրան կը նետուի,
Ետին կը դառնայ առջին կը դառնայ,
Պոչը կը թոթվէ, բարեներ կուտայ.
Շանը սիրուելուն պատճառն աս է հա՞.
Է՞ն, ինձ ալ ատկէ դիւրին ի՞նչ րան կայ...
Օր մ'ալ որ ասանկ կեցեր կը մտածէր,
Տեսաւ որ տէրը տուն նոր է գարձեր:
Ուրախ ու զըւարթ խօսին կը խնտան,
Ատենն է, ըստաւ, նետուեցաւ վըրան,
Առջեկ ոտքերը վեր վերցուցած,
Ականջը տընկոծ ու ձայնը ծրդած.
Տէրը սարսափած ու կըսակ դարձած
Բակըսաւ պուալ, «Ծօ՛ աս ի՞նչ է աս.
Թորո՛ս, կիրակոս, հասէ՛ք, գաւազա՛ն.»
Անոնք ալ մէկէն վըրան թափեցան,
Կոշա իշուն անանկ ծեծ մը քաշեցին,
Որ միտքն ալ ձայնն ալ վալսեց եղկելին:

(1) Տես թիւ 46:

Համառօս բովանդակութիւն

Եշը տեսնելով որ շունը կը շցյեն ու կը փայփայեն, կը նախանձի, եւ ինքն ալ կ'ուզէ սիրութիւ ու փայփայութիւ: Ռւստի ինքն ալ կը փորձէ տիրոջը քծնիլ ու անոր գերկը նետութիւ բայց չարաջար կը ծեծուի:

Լ Ո Ւ Ծ Ո Ւ Մ Ն Գ Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

1. Անձինք, տեղ եւ ժամանակ

Որո՞ց վրայ կը խօսուի այս առակին մէջ: — Այս առակին մէջ կը խօսուի իշու մը, չնիկի մը, իրենց տիրոջը և թորոսին ու կիակոսին վրայ:

2. ԽՕՍՔ ԵՒ ԳՈՐԾՔ

1. Եշն ի՞նչ ընել ուզեց: — Եշն ուզեց գգուել իւր աէրը, որպէս զի աւելի սիրելի ըլլայ անոր:

2. Եշն ի՞նչպէս այս բանը մտածեց: — Եշն այս բանը մտածեց, երբ տեսաւ որ չնիկը այնքան ընտանի է իւր տիրոջ հետ և այնքան կը սիրեն զինքը տնեցիք:

3. Եշն ի՞նչ ժամանակ ընտրեց իւր գըգուանքը ընելու համար և ի՞նչ միջոց ի գործ գրաւ: — Օր մը երբ աէրը շատ գոհ կ'երևէր, իւր առջեւի ոտքերը անոր ուսին վրայ նետեց, ձայնը ձգելով:

4. Իշուն գգուանքը ընդունելի եղա՞ւ: — Ոչ, Տէրը կը զայրանայ, և շատ արտառոց կը գտնէ իշուն վարմունքը:

3. ԱՐԴԻՒՆՔ

Ի՞նչ կը պատահի իշուն: — Գաւազանի հարուածներով գուրս կը վրնտեն:

ԲԱՐՅՑԱԿԱՆ

Այս առակը մեզ ի՞նչ կ'ուսուցանէ: — Այս առակը մեզ կ'ուսուցանէ որ պէտք չէ խելացի երեւնալու ճիգ ընել կամ ջանալ ցուցնելու բարեմասնութիւնը զոր չունինք:

Խ Օ Ս Ա Կ Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

1. Ի՞նչ ըսել է խելքիդ չափէ դուրս ուժ մի տար: — Շատ խելացի երևնալու մի աշխատիր:

2. Չափէ դուրս բացատրութեան 3 հոմանիշ բառեր գտէք: — Չափազանց, անչափ, ծայրացեղ:

3. Ո՞ր բառն է որ կը նշանակէ միտքը բերել: — Յիշել:

4. Ալուրութիւն ունեցող բանի մը ի՞նչ կ'ըսուի: — Ալուր, գեղեցիկ:

5. Ի՞նչ ըսել է հանոյ անցնիլ: — Հաճեմ, սիրելի ըլլալ:

6. Ի՞նչ տեսակ բանի տուր կ'ըսուի: — Տուր կ'ըսուի այն բանին զոր մասամբ իւրիք բնութեամբ ունի մէկը առանց աշխատութեամբ զայն ստացած ըլլալու:

7. Աւրիշ ի՞նչ բառեր գիտես տուր բառին հոմանիշ: — Տաղանդ, բնական կամ բնատուր ձիրք:

8. Եշն ի՞նչ կ'գտայ տեսնելով շանը սիրութիլը: — Նախանձ

9. Ինչո՞ւ էշն կը նախանձի: — Որովհետեւ շունը կը վայելէ տիրոջ բոլոր գըգուանքը, իսկ ինքը գաւազանի հարուածներ միայն կ'ընդունի:

10. Շանը մէկուն չորս կողմը քսուելու գործողութեանը ի՞նչ կ'ըսուի: — Քծնիլ

11. Պոչ բառին 3 հոմանիշ գտէք: — Ագի, տառն, ձետ:

12. Ի՞նչ կը կոչուի իշուն ոտից ծայրը գտնուող կարծր նիւթը: — Սմբակ:

13. Աւրիշ ո՞ր անասունները սմբակ ունին: — Զորին և ձին:

14. Ի՞նչ կը կոչուի սմբակը երբ երկու մասերու բաժնուած է: — Կձղակ:

15. Բաէք քանի մը անասուններ որ կըճղակ ունին: — Ոչխար, այծ, եղն, գոմէշ:

16. Ի՞նչ կը կոչուի այն երկաթը որ կը գամեն սմբակին առկը: — Պայտ

17. Ո՞գ կը գամէ զայն: — Պայտարը

18. Ոյք են թորոս և կիրակոս: — Տան սպասաւորները:

19. Ի՞նչ ըսել է միտքն ալ ձայնն ալ փոխեց եւկելին: — Թէ ալ էշն չմուածեց գգուանքը ընել իւր տիրոջ և ոչ ձայնն հանել:

20. Ի՞նչ կ'ըսուի իշուն ձայնին: — Զորինչ ՎԱՐԺՔ

Ա.

Հետեւեալ բառերուն հականիշը գտնել Առողջութիւն: հիւանդութիւն: Զոր: քաց: Ծոլ: ցամաք: Գարուն: աշուն: Ամառ: ձըմեն: Քնանալ: Արցնանալ: Աշխատութիւն: ծուլութիւն: Սիրել: ատել: Յիշել: մոռնալ: Տաք: ցուրս: Ցած: բարձր: Մօտ: հեռի:

Ուտել: մարսել: Գեղեցիկ: Տգեղ: Ճերմակ: սեւ: լիճ: կղզի: Բարեկամութիւն: քենաւորիւն: Բարեկամ: քենամի: Բարի: ջար: Թեթև: ծանր: Պատերազմ: խաղաղութիւն:

Ծանրագլուխ։ թեքեւարարոյ։ Շինել աւ-
րել։ իյնալ կանգնիլ։ Անվախ։ վախսկոս։
Տկար։ զօրաւոր։ Օրհնել անիծել։ Օրհնու-
թիւն։ անէծֆ։ Երկինք։ Երկիր։ Ծառայ։ Տէր։
Հրեշտակ։ սատանայ։ Վարը։ Վերը։ Տակը։
Վրան։ Սկիզբ։ Վերջ։ Սկսիլ։ Վերջացնել։

Բ.

Միջանկեալ նախադասութեան տեղ ա-
ճական մը դնել։

1. Այն մարդ՝ որ կը ստէ, յոոի մարդ
մ'է։

— Սախոս մարդը յոոի մարդ մ'է։

2. Այն մարդը՝ որ անկենդուրիւն ունի,
ամենէն կը յարգուի։

— Անկեղծ մարդը ամենէն կը յարգուի։

3. Այն աշակերտը՝ որ աշխատուրիւնը
կը սիրէ, կը յառաջադիմէ իւր դասերուն
մէջ։

— Աշխատասէր աշակերտը կը յառաջադի-
մէ իւր դասերուն մէջ։

4. Այն աշակերտը՝ որ անփուրուրիւն
կ'ընէ, կը յետադիմէ փոխանակ յառաջդի-
մելու։

— Անփոյք աշակերտը կը յետադիմէ փո-
խանակ յառաջդիմելու։

5. Այն տղան որ կը հնազանդի, կ'ուրա-
խացնէ իւր ուսուցիչները։

— Հնազանդ տղան կ'ուրախացնէ իւր
ուսուցիչները։

Գ.

Հետեւեալ վանկերուն ոկիզբը այլ և այլ
տառեր աւելցնելով այլ և այլ բառեր հու-
նենալ։

Ոլ. Ուլ. Ուրբ. Իրս. Աւ. Ակ. Ահ. Իր. Իծ.

ՈՅԼ. — բոյլ. գոյլ. թոյլ. խոյլ. ծոյլ.
Կոյլ. ձոյլ. յոյլ. սոյլ։

ՈՒԼ. — Գուլ. Դուլ. Խուլ. կուլ. ցուլ.

Փուլ. — բութ. գութ. թութ. խութ.
Կութ. մութ. փութ.։

ԻԲԾ. — Բիրտ. դիրտ. խիրտ. ծիրտ.
սիրտ.։

ԱԻ. — Բաւ. դաւ. թաւ. լաւ. խաւ.

կաւ. հաւ. նաւ. ցաւ. քաւ.։

ԱԿ. — Բակ. թակ. խակ. ծակ. հակ.
ճակ. մակ. սակ. տակ. փակ.։

ԱՆ. — Բահ. դահ. դահ. ժահ. ուսհ. սահ.
կահ. ճահ. մահ. շահ. ջահ. ուսհ. սահ.
վահ.։

ԻԲ. — Բիր. դիր. դիր. ժիր. լիր. լիր.
ծիր. կիր. հիր. ձիր. չիր. սիր. տիր. ցիր.։
ԻԾ. — Բիծ. դիծ. լիծ. ժիծ. կիծ. միծ.
սիծ. վիծ.։

Մ. ԱՍՔԱՆԱԶ

ՀՅՈՅՅ

ԸՆԹԱՑՔ

ԸՐԱԳՐԱԹԵԸՆ ԵՒ ՎԱՅԵԼՉԱԲԱՆԱԹԵԸՆ

ԱՌ ԱՇԱԿԵՐԾՍ

Առենով երկու հօրեղօրորդիներ կային՝
որք կը կոչուէին Պօղոս և Յովհաննէս։ Ի-
րարու հաստիակից էին և կը բնակէին տար-
բեր գիւղերու մէջ։ Պօղոս կ'աշակերտէր Պ.
Տիրայրին, իսկ Յովհաննէսի ուսուցիչն էր
Պ. Մամբրէ։

Պօղոս շատ անգամ առաջին կը հանդի-
սանար իւր գասլնկերներուն մէջ։ Պ. Տիր-
այր կ'ըսէր թէ « Այս աշակերտը պատիւ
կը բերէ ինձ։ » Իւր ծնողք ալ կը պարծէին
ի նա։

Արձակուրդի առթիւ երկուքն ալ եկան
իրենց մեծ հօր տունն՝ որ ազօրեստան էր։
« Է՛, նայի՞նք, ըստու մեծ հայրն ուրախու-
թեամբ, մրցանակ առիք։ — Ես չառի, մե՛ծ
հայր, ըստու Յովհաննէս։ բայց Պօղոս ա-
ռած է։ Երե՛ք հաստ առաջին մրցանակ, յա-
ւելցուց Պօղոս՝ իր անձին կարեւողութիւն
տալու ձեւով մը։ Գրավարժութեան, Ուղ-
ղագրութեան եւ Վերլուծութեան համար.
նաև քանի մը հաստ երկրորդ կարգի մրցա-
նակներ։ » Մեծ հայրն հասկցաւ որ Պօղոս
քիչ մը սնապարծ էր։

Հետեւեալ օրն ըստու տղայոց։ « Հոս շատ
անգամ պէտք կ'ըլլայ նամակներ գրել, եւ
իս խեղճ աչքերս շատ յոգնած են։ Ահա
դուք մեծցած էք։ իմ տեղս դուք սիխտի
գրէք, տղա՛քս, դուք իմ փոքրիկ քարտու-
ղարներս պիխտի ըլլաք։ Կը տեսնէ՞ք սա ար-
ծաթեայ սիրուն ժամացոյցն։ ո՛վ որ լաւ
գրէ՝ անոր պիխտի տամ զայս։ » « Գէշ գործ
չէ, » ըստու ինքնին Պօղոս՝ ձեռները շիե-
լով։ « Ապահովապէս գիտեմ, մտածեց Յով-
հաննէս, թէ ես չպիխտի կրնամ ստանալ այս
ժամացոյցն։ »

Առտու մը պէտք եղաւ նամակ մը գրել։
Հացագործ մ'անհսգութիւն կ'ընէր ալիւրին

ալարկերը վերցունել տալու . շտեմարանը լցուն էր . հարկ էր քաղաքավայրութեամբ յիշեցունել անոր թէ պայմանեալ օրն ան . ցած է : « Նստեցէ՞ք հոդ , ըսաւ մեծ հայրն , և գրեցէ՞ք : — Պատրաստ եմ , ըսաւ Պօղոս . զրուցեցէ՞ք որ գրեմ , մե՛ծ հայր : — Ի՞նչ . զրուցեմ որ գրես . բայց դուք ինքնին պիտի լամբագրէք : » Եւ դուրս ելաւ : Պօղոս անոր ետեւէն կը նայէր՝ աչքերը խոցր խոչըր բացած . « Վայ , ինքնին պէտք է եղեր խմբագրել : »

Երբոր մեծ հայրը վերադարձաւ , Պօղոս անոր ներկայեց սքանչելի կերպով գրուած գեղեցիկ էջ մը . բայց պարբերութիւններն այնքան գէշ յօրինուած էին որ բնաւ բան մը չը հասկցուեր . իսկ Յովհաննէսի նամակը գրուած էր գիւրընթեռնի նոտր գրավ մը . կարծ , յստակ ու պարզ էր : « Աղէկ է , ըսաւ մեծ հայրն , ահա զասիկա պիտի ձրդենք նամակատունն : »

Եւ արձակուրդի բոլոր տեւողութեան մէջ այսպէս եղաւ : Պօղոս չէր կրնար գտնելիւր ըսելիքն : Իւր գեղեցիկ գրով , անսոդիւտ ուղագրութեամբ մը , ծանր ծանր կը գրէր այնպիսի բաներ որ սովորական իմաստներ չէին յայտներ : Մեկնման նախորդ օրը մեծ հայրն ըսաւ . « Տեսնե՛նք , տղա՛քներս , որո՞ւդ պիտի ըլլայ ժամացոյցը : » Պօղոս համբուրելով՝ զՅովհաննէս՝ գոչեց . « Մէ՛ծ հայր , ասիկա է շահողը : »

« Լա՛ւ , Պօղոս , ըսաւ մեծ հայրը . բայց ձեր գպրոցին մէջ՝ ուր այնքան մրցանակներ առած ես , հայերէն չե՞ն սովորեցուներ քեզի , տղա՛ս : — Ի՞նչպէս չէ . բոլոր կանոնները գոց գիտեմ . կը ճանչեմ գլխաւոր , միջանկեալ , ստորակարգ ու լրացուցիչ նախադասութիւնները . խրթին բառերու ուղղագրութիւնն ալ գիտեմ : — Լա՛ւ , բայց աղով ամեն բան չի լմնար . դու երբէք շարադրութիւն չե՞ս ըներ : — Ա՛հ , այդ բանն ըրած չունիմ : — Բայց քու գիտցած աղուոր բաներդ գիտնալ՝ և բան մը խըմբագրելու համար զանոնք գործածել չիըրնալ այնպէս է ճիշդ՝ իրու թէ ես՝ աղօրեալան մ'ըլլալով՝ աղօրիքիս բոլոր մասերն և անոնց ամեն մէկուն անունը գիտցած ըլլայի , բայց չիրնայի զանոնք շարժման մէջ դնել՝ ցորեանս աղալու համար :

Յետոյ մեկնեցան : Պօղոս իւր սնապար ծութիւնը մէկդի դնելով՝ ըսաւ Յովհան-

նէսին . « Զեր դպրոցին մէջ նամակ գրել կը սովորեցունեն ուրեմն : — Այս . նուև նը-կարագրութիւններ : — Ա՛հ , շա՛տ գժուար բան է այդ : Բայց ո՛չ . մինչեւ անգամ զըւարձալի է , երբոր մարդ յօժար կամօք աշխատի : — Ուրեմն ես այլ ևս մեր գպրոցը չափանի երթամ , այլ պիտի խնդրեմ հօրմէս որ Պ . Մամբրէի քով զրկէ զիս , որպէս զի մի քանի դասեր տայ ինձ : »

ՄԱՏԵՆԻՍ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆ

Հրահանգաց բերանացի պատրաստութիւնը . — Բազմապատիկ հարցումներու միջոցաւ պէտք է ցուցնել աշակերտաց թէ ի՞նչ օգուա կրնան քաղել առաջարկեալ նիւթէն : Անոնց գտնել տալ պէտք է այն բոլոր գաղափարներն որք իրենց շարադրութեան հիմք պիտի կազմեն : Պէտք է խօսելու գրգուել զանոնք , մինչեւ անգամ եթէ սխալին կոմ նիւթէն շեղին : Որպէս զի աշակերտն արտադրէ , պէտք է որ համարձակ լինի և գրգուուի . այն ատեն միայն կարող կ'ըլլայ արտադրելու , երբոր բազալերուի :

Այս բերանացի և հաւաքական պատրաստութենէն յետոյ , պէտք է՝ գէթ սկզբնաւորութեան ատեն՝ ի լուր աշակերտաց կարդալ այն ընդլայնումն որ կը գտնուի ու սուցչի գրքին մէջ : Քանի որ աշակերտք յառաջադիմեն , պէտք է տակաւ առ տակաւ նուազեցունել հարցումներն , և այլ ևս չկարդալ ուղղեալն :

Հրահանգաց երկայնութիւնը . — Նիւթոց մեծագոյն մասին համար՝ 10-15 տողը բաւական է : Պէտք չէ որ տղայք ունայնաբանութեան վարժուին : Ճիշդ ու բանաւոր գաղափարներով լցուն տասն տողը՝ քսան տող շատախօսութենէ նախամեծար է :

Հրահանգաց սրբագրութիւնը . — Սրբագրութեան նպաստակը պէտք է լինի՝ մատնանիշ ընել ամեն ինչ որ լու գտնուած ու լաւ բացարուած է , ինչպէս նաև՝ քննադատել ամեն ինչ որ սխալ է , անհաւանական է կամ գէշ բացարուած : Եթէ ոչ միշտ , գէթ երբեմն , երբոր նիւթն յարմարաւոր լինի , պէտք է զրուցագրել (dicter) ուղղեալը , զոր աշակերտք պիտի պահեն իրենց քով և պիտի վերընթեռնուան իրու հետեւելի օրինակ : Այն օրն ուղղագրութիւն պէտք չէ :

Բառագիտական կրրուքիւնք . — « Ուսումնառառից ո կոչուած կրթութիւնները պիտի կրկնուին՝ մինչեւ որ աշակերտք բոլոր բառերը սովորին հանդերձ նշանակութեամբ : Երբոր դասագիրքս աւարտի , աշակերտաց բառական մթերքը ճոխացած պիտի ըլլայ 600ի չափ բառերով , որք աւելի դիւրութիւն պիտի տան իրենց միտքը բացատրելու :

Վայելչաբանութեան կրրուքիւնք . — « Վայելչաբանութեան հրահանգները՝ բերանացի պատրաստութենէ յետոյ գրի պիտի առնուին : Ասոնք պիտի մարզեն զաշակերտը՝ բառեր միացունելով նախադասութիւններ կազմելու , նախադասութիւններէն ալարերութիւններ յօրինելու , և պարբերութիւններէն հատուածներ կազմելու : Շարագրութեան հրահանգ մ'որ րիշ բանչէ՝ բայց եթէ չարք մը հատուածներ որք կապուած են որոշեալ նիւթի մը հետ :

Շարագրութեան կարեւորաթիւնն . — Ուղղագրութիւն գիտնալն՝ հայերէն լեզուն գիտնալ չի նշանակեր :

— Լեզու մը գիտնալ ըսելով կը հասկըցուի՝ զայն խօսելու և գրելու կարող ըլլալ :

— Խօսիլն ու գրելը բոլորովին մի և նոյն բան է , այսինքն՝ մոտածում մը բացատրել :

— Գրելու ատեն՝ պէտք է ըսել ճիշդ ի՞նչ որ կ'ուզուի ըսել , և ոչ ինչ տեկլի :

— Այն խօսքն որ մեր յայտնել ուղած բանէն տարբեր բան մը կը նշանակէ՝ կրնայ զայրացունել այն անձն առ որ կը գրենք , կրնայ լիսասել շահաւոր գործի մը , կրնայ պատճառել ամեն տեսակ յուսախարութիւններ , և լն :

— Վերջապէս , մէկու մ'ինչպիսի մարդը ըլլալը կը հասկցուի ստէպի իւր գրելու կերպէն :

— Գրել գիտնալն՝ անհրաժեշտ պէտք մ'է :

Փոխեց ի Հայ

ՆԵՍՆ ԹՐՈՌՈՒԵԱՆ

Մալիկարա

Ի. Գառէ և Լ. Մոյ

(Նարունակելի)

ւալը կ'աւելցունէ , կը թեթևանայ , կը բարձրանայ և ծխնելուզին միջոցաւ դուրս կ'ելնէ :

Մուխն՝ զոր այս տաք օդն իր ետեւէն կը քաշէ կը տանի , ժամանակ մը կ'երեւայ մեզ տանիքէն վեր , մժնողորտին մէջ :

Այսպէս բարձրանալու համոր , այս օդը կը հրէ , կը մղէ՝ իրմէ աւելի պաղ եղող օդըն որուն մէջէն ինք կ'անցնի . ուրեմն տաք օդը քանի յատաջանայ , պիտի տեղափոխէ պաղ օդը , տեղէն պիտի շարժէ զայն :

Հիմա գանք մեր ծխանին : Քանի որ տաք օդը ծխնելուզին մէջէն կը բարձրանայ եւ դուրս կ'ելնէ , վարը՝ իր ետեւը դատարկ տեղ մը կը թողու , զոր բոնել կը վաղէ բոլցութիւնի պաղ օդը : Եթէ ծխանի մէջ աղւոր վառող կրակի մ'առջեւ նստիք , պաղ օդին՝ ուժով մը ծխանին մէջ մոնելը կը զգդաք : Նոյն ինքն այս օդն է որ ձեր կռնան կը պաղեցնէ , մինչդեռ ձեր ուգերն այնչափ կը տաքնայ , և կարծես թէ կը խորովի :

Այսպէս ո՛ և է չափով օդ որ կը տաքնայ երկու տարբեր հոսանքներ յառաջ կը բերէ . մին այն է որ ծխնելուզին դուրս կ'ելնէ , խսկ միւսն այն՝ որ ծխանին մէջ կը վաղէ :

Կը հասկնաք հարկաւ որ եթէ ծխանէն դուրս գտնուած օդն ալ տաքնար , իսկապէս միննոյն երեսոյթները յաւաջ պիտի գային :

Օրինակի համար , ենթադրեմք թէ դաստիանին մէջ տեղը՝ լու հրահրուած կրակով լի ակութի մը գրած ենք : Ակութին վըրայի գտնուած օդը տաքնալսվ դէպի ի ձեզունը պիտի ելնէր . միւսնոյն ժամանակ պաղ օդը շարունակ կրակին վրայ անոր տեղը պիտի բռնէր : Այսպէս օդոյ մէջ՝ երկու մըշտատեւ հոսանքներ յաւաջ պիտի գան . եթէ ակութին վրայ թեթեւ մարմին մը ձըգինք , պիտի տեսնէինք որ այս մարմինը պաղ եւ տաք օդոյ շարժմանցը պիտի հետեւէր , նման մուխին որ ծխնելուզին կ'ելնէ :

Այս փոքրիկ փորձն ընելու համար ամէն բան պատրաստած եմ : Տեսէ՛ք , ահա վառուած ակութի : Ճիշդ ու ճիշդ վրան քիչ մը բարակ աղջուամազ կը ձգեմ : Տաք օդոյ հոսանքը՝ որ կրակին վրային կը բարձրանայ , իր հետ կ'առնէ կը տանի զայն , և այս աղջուամազը ակութին վրայ չիյնար , Հիմու քիչ մ'աղջուամազ կ'առնեմ նորէն , և ճիշդ կրակին մէկ քովին թող կուտամ , այն օդոյ

ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀՈՎ

Կը յիշէք , տղաքս , թէ երբ ծխանի մը մէջ կրակ վառենք , մէջի օդը կը տաքնայ , ծա-

սանքը որ ակութին վրայ կը վազէ վեր բարձրացած օդին դաստարկ թողած տեղը լեցնելու , այս աղուտամազն ալ իր հետ կ'առնէ կը տանի ակութին վրայ :

Այս բանն ի՞նչ կը սովորեցնէ մեզ . կը սովորեցնէ թէ տաքութիւնն օդոյ մէջ հոսանքներ , շարժումներ յառաջ կը բերէ :

Արդ ըսէ ինձ Շատարշ , ի՞նչ կը պատահէր եթէ մէկէն ի մէկ մեր դաստարանին օդը տաքնար , նման ակութին վրայ գտնուած օդին :

— Այն տաեն աւելի տեղ պիտի բռնէր և մէկ մասը բաց պատուհանէն դուրս պիտի ելնէր :

— Ճիշդ է : Եւ եթէ ան ատեն պատուհանին մէջ քիչ մը աղուտամազ կախէինք ի՞նչ կը տեսնէինք :

— Պիտի տեսնէինք որ դաստարանէն դուրս ելած հովին հետ մէկտեղ դէպի դուրս պիտի թռչէր :

— Բառ մը գործածեցիր զոր ես դիտամբ մինչեւ հիմա բերնէ չը հանեցի . ի՞նչ է հովը :

— Հովն օդ է որ տեղ կը փոխէ :

Շատ աղէկ . ըսէ՝ հիմա ինձ . եթէ դաստարանին օդը տաքնալու տեղ , մէկէն ի մէկ պաղէր , այն տաեն ի՞նչ պիտի պատահէր :

— Աւելի քիչ տեղ պիտի բռնէր , եւ պարտիզէն քիչ մ'օդ ներս պիտի դար բաց պատուհանէն :

— Կը տեսնես բարեկամս , որ դիւրին բան է հասկնալ այս ամէնք : Օդը՝ իր տաքնալուն կամ պաղէլուն համեմատ շատ կամ քիչ տեղ կը բռնէ : Երբ ծաւալը մեծցունէ , բոլորտիքը գտնուած օդը կը մղէ , կը տեղուիսէ , օդոյ այս շարժումը հով կ'ըսուի : Երբ օդը պաղի , քիչ տեղ կը բռնէ , ինքն իրեն վրայ կուգայ կը սեղմուի , այն պիչ մ'որ բոլորտիքի օդը կուգայ բանել դաստարկ մնացած տեղը՝ և ահտ դարձեալ օդոյ շարժումներ , և հետևաբար հով :

Եթէ նախ հարցնէի ձեզ թէ ի՞նչ է հովը , պիտի շփոթէիք պատասխանը տալու . Զայն չըսի ձեզ , այլ քիչ մը մտածել տուի և դուք ինքնին գտաք թէ ի՞նչ է հովը :

Բայց տեսնենք թէ գաշտի մը կամ ուրիշ բաց ու ընդարձակ տեղոյ մը օդին ալ սենեակի մը կամ ծխանի մը օդին պիչ՝ տաքնալուն կամ պաղէլուն համեմատ կ'ան-

գայտանա՞յ կամ կը խոանա՞յ :

Երեսկայեցէ՛ք սալայտակեալ և կամ աւազուեալ հրապարակ մը բարձր տուներով շըջալատեալ . ենթագրեցէ՛ք թէ այս հըրապարակը կուգան կը յանգին երկու կամ երեք փողոցներ . կէս օր է , արևը անոր գետնին ու տանց պատերուն վրայ կը զարնէ : Այս հրապարակին օդը կը տաքնայ , սիւնաձեւ գէպ յերկինք կը բարձրանայ , և անոր տեղ լեցնելու համար , ամէն մէկ փողոցէ թարմ օդ ի հրապարակ կը վազէ : Հոն , հրապարակի մէջ , կարելի է զգալ կանոնաւոր հով մը որ յառաջ կուգայ՝ տաքնալով բարձրացող օդէն , ձիշդ այնպէս ինչպէս որ ծխանին տաջև օդոյ հոսանք մը կը գոյանայ լեցնելու համար տեղն այն տաքցած օդին որ ծխնելուզին մէջէն կը բարձրանայ :

Փոխանակ առւներով շըջալատեալ հրապարակի մը , երեսկայեցէ՛ք ձոր մը՝ բըլուրներու միջեւ . հոն ևս դարձեալ մինոյն արդիւնքը յառաջ պիտի դայ : Բլուց վրայ կանգնող մէկը գետնէն բարձրացող տաք հով մը պիտի զգայ , և ձորին երկու ծայրերը պիտի դոյանայ օդոյ հոսանք մը լեցնելու համար տեղն այն օդին որ կը բարձրանայ :

Դիշերը առոր փոխագարձը պիտի պատահի , ձորին հողը պիտի պաղի , հետեւբար այն օդը՝ զոր ձորը կը պարունակէ , նմանալիս պիտի պաղի և քիչ տեղ բռնէ , այսպէս օդոյ հոսանք մը . շատ կամ քըչ ուժգին հով մը բըլուրներէն պիտի իջնէ եւ լեցնէ դատարկ տեղը :

Մահաւանիդ ամառը՝ ցերեկ տաեն ծովն դէպ ի ցամաք հով կը փչէ . ծովու սիւէ կ'ըսուի այս հովը . իսկ գիշեր տաեն ցամաքի սիւէն է որ կը փչէ , այսինքն հով մ'է որ ցամաքէն դէպ ի ծով կը փչէ , հետզհետէ բացատրէնք այս կունոնաւոր շարժումը : Երեկի տաեն արեւը կը տաքնակ երկիրն աւելի քան ծովուն ջուրը որոյ բարեխառնութիւնը շատ կամաց կը փոխուի . ցամաքին վրայ գտնուած օդը կը տաքնայ կը բարձրանայ , մասնաւոր դաստարկ տեղ մը կը թողու զոր հետզհետէ կուգայ լեցնել ծովուն պաղ օդը :

Գիշեր ատեն , ընդհակառակը շուտով մը երկիրը կը պաղի , մինչդեռ ծովը գրեթէ իր բարեխառնութիւնը կը պահէ , այն ա-

տեն ծովին օդնէ որ կը բարձրանայ և ցամաքի օգն՝ որ աւելի թարմէ՝ կը հոսի գալու բռնել անոր տեղը։

Ինչ որ կը բացատրենք աշխարհի մը համար, երկրի մը փոքր մի անկեանը համար, ամէն տեղի համար ալ այն է։ Արդ բարեկամներս, շատ աշխարհներ կան աւելի տաք քան մերը, աշխարհներ ուր ձմեռն ի՞նչ է չեն գիտեր, այսիչ որ այն տեղերու օդը միշտ տաքնալով անդադար վեր կ'ելնէ ահագին սիւնակներով, և աւելի ցուրտ երկիրներէ միւնոյն քանակութեամբ օդ կուգայ լեցնել դատարկ տեղը։ Հիմա

կրնաք ըմբռնել թէ՝ ինչ որ ծխանի մը, հրապարակի մը, ձորի մը համար բացատրուեցու, ընդարձակ տարածութեանց համար ալ այն է։ Մթնոլորտին մէջ օդոյ հոսանքներ, կանոնաւոր հովեր կը հաստատուին։

Դուք կը ճանչնաք այն գործիքն որով կը հասկուի թէ ո՛ր կողմէն կը փչէ հովը. հողմացոյցն ըսել կ'ուզեմ, շատ անդամ անոր ներքեւ կը դնեն իրարու վրայ խաչաձեւ գրուոծ երկու երկաթեայ ձողերն, ուրոց չորս ծայրերէն ամէն մէկուն վրայ կը գրեն, հետեւեալները. Ան. Ան. Հր. որք համառօտութիւնքն են Սրեւելք, Սրեւուտք, Հիւսիս, Հարաւ բառերուն։ Ընդհանրապէս աքլորէ մը կը բաղկանայ, ինչտէս է մեր զանդակատան հողմացոյցը։ Սքլորին գըլխոյն ուղղութիւնը կը ցուցնէ հովին ուղղութիւնը։ Եթէ գլուխը Հր. նշանին կողմը դարձած է, կ'ըսեն թէ հովը հարաւէն կը փչէ. Եթէ գլուխը Հր. և Ան. նշաններուն միջեւ գտնուի, հովը Հարաւային Սրեւելքէն կուգայ, այսինքն Հարաւին և Սրեւելքին միջեւ գտնուած ուղղութեամբը կը փչէ, կ'ըսեն։

Սովորած էք որոշել աշխարհին չորս գըլխաւոր կողմերը, հետեւարար պէտք չունիք նայիլ թէ հողմացուցին գլուխը դէպի ի ո՛ր նշանը կամ գիրը դարձած է։

Հսէ՛ ինձ, Լեւոն, Գիտե՞ս թէ ի՞նչ բանի կը գործածուի հովը։

— Հողմազացին թեւերը դարձնելու։
— Լաւ։ Եւ գո՛ւ ըսէ, Սրտաշէս, ուրիշ ի՞նչ բանի կը գործածուի։

— Մզելու, հրելու նաւերը ծովուն վըրսց, և չոգենաւներն ալ գետերուն վրայ։

— Այո՛, բարեկամներս, ահա երկու ան-

հուն ծառայութիւններ զոր մենք հովին կը պարտինք։ Զօրութիւն մ'է այս զոր՝ առանց ծալիք մ'ընելու՝ կ'ստացուի. ժամանակաւ այսօրուընէ աւելի կը գործածէին այս զօրութիւնը. բայց քանի որ չողեշարժմեքնաները գտնուած են, հովին աշխատութիւնն անկանոն նկատուած է, և բաւական ալ ճշմարիտ է այս։ Օդը հանդարտ եղած միջոցին հողմացոյցը չգործեր, նոււերն իրենց տեղը կը մնան։ Ժամանակի կորուստ է այս, և ժամանակն ալ մեծ արժէք մ'ունի, որովհետեւ լաւ կերպիւ գործածուած ժամանակն դրամ է։

Զեզի ըսի թէ հովը զօրութիւն մ'է։ Ա. զէկ կը հասկնաք թէ ի՞նչ կը նշանակէ այս, ի՞նչ բանի մէջ կը կայանայ այս զօրութիւնը։

Տեսէ՛ք, ահա փեզոց մը, նաև մի և նոյն բարձրութեամբ, մի և նոյն հաստութեամբ, բայց ասարեր ըսյնութեամբ երկու տախտակներ, զորս սեղանի մը վրայ կանդուն դիրքով կը գնեմ, փեզոցով հով յառաջ կը բերեմ, կամաց մը նեղ տախտակիկին վրայ կը փչեմ որ տեղէն չչարժիր։ Մի և նոյն հովը վար կը ձգէ քովի տախտակը որ աւելի լսյն է։

Հետզետէ աւելի ուժով կը փչեմ նեղ տախտակին վրայ որ վերջապէս կ'ինայ վար։

Տեսնենք թէ ի՞նչ կը սովորեցնէ մեզ այս փոքրիկ փորձը, ո և է արագութեամբ յառաջ եկած հովի մ'արդիւնքը, այսինքն անոր զօրութիւնը համեմատակտն է այն մակերեւութիւն հետ որ իրեն կը դիմադրէ։ Հետեւարար ակար հով մը՝ որ կրնայ հողմազացին թեւերը գարճնել կրնայ նաեւ միել, յուռաջ տանիլ նու մը, բաւական է որ մեծ մակերեւոյթ ունեցող առագտասով մը յարդարեն զայն։ Եթէ հովն արագ է, շատ պատիկ մակերեւոյթ ունեցող առագտասով կը բաւէ։ Ահա տսոր համար է որ ջաղացանը և նաւաստին իրենց առագտաստներուն մէկ մասը կը ծալեն, երբ հովն իր արագութիւնն աւելցնէ։

Գիտէ՛ք գուք թէ հովն երբեմն տարօրինակ ուժգնութեամբ կը փչէ։ Այն ատեն մարդուն համար աղետից աղբիւր մը կը գառնայ հովը։

Սովոր վրայ փոթորիկներ կը պատճառէ, որք նաւերը կ'ընկղմեն։ Յամաքի վրայ՝ ցրենները յերկիր կը շրջէ, մրդաստանի պլատուղները գետին կը թափէ ծառերէն, ծա-

ուեր կը կոտորէ, և նոյն իսկ տանց տանիք-ներ կը վերցնէ:

Ուրականներու տաեն, որք բարեբազդաբար շատ քիչ անդամ կը պատահին, տեսնուած է որ հովը մարդեր և անասուններ բարձրացուցած է գետնէն, թնդանօթներ, երկաթուղւոյ կառքեր իրենց գտնուած տեղն վերցուցած և ուրիշ տեղ ձգած է, հաստատուն տուներ և պատեր կործանած է:

Ետքը բարեկամներս, ուրիշ շատ մը հետաքրքրաշարժ նիւթերու առթիւ պատեհութիւն պիտի ունենամք դարձեալ հովին վրայ խօսելու. բայց այսօր այսչափէն աւելի բան մը չպիտի ըսեմք: Երբ շատ բան մէկն միտք պահել ուզուի եղածն ալ հովը կ'առնէ կը տանի. տակէց զատ եթէ ձեր ուշադրութիւնը չափէն աւելի յոզնեցնէի, ձեր պղտիկ գլուխներն՝ անմիջապէս հողմացուցին պէս այս կամ այն կողմը պիտի դառնային: Միայն քանի մը վայրկեան ալ ես հարցնեմ, դուք պատասխանեցէք: Տեսնեմ թէ լաւ մտիկ ըրե՞ր և ըմբռներ էք դասը:

(Թարգմ.)

Գ. Ա. ՄԱԼԱՔԵԱՆ

ՄԻԶԻՆ ԸՆԹԱՑՔ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ

ՀԱՐԻՒԲ ԲԱՅԵՐ

7. ԱՌՆՈՒԼ

(Տես թիւ 16)

ԱՌՆՈՒԼՄ, առի, առ. ներգ: Զեռքը բան մը առնել, բռնել: Առ դու զաղեղն քո եւ զնետ քո: Տուք լուսի ուստի ոչ ակն ունիցիք տոնուլ: Ս. Գիրք:

— Ատանալ, ձեռք բերել. վրան ունենալ, կը բել. Ոչ եթէ անձամբ ոք առնու պատիւ: Ուկ. մեկն. Մը: Քարեղէն պատկերացն առեալ զքարաքոս ժանդոյն. Ագար:

— Ախորդիլ, սիրտը բաւել: Զմիսն՝ եթէ սիրտ ուրուք առնոյր, և ուտէր, ոչ մնա-մէր: Եզիիկ:

— Գրաւել. սիրել: Առնուին զամուրսն: Առին զքաղաքն: Ս. Գիրք:

— Յափեակել, բռնել. Այնու տեղեաւ ընդ որ ատամունքն գալոց են՝ յարձակի առնու զզայրացուցիչն իւր: Բրադ. վեցօր:

— Գոցն: Առին զտունսն, կամ զկիրճս: Ս. Գիրք:

— Բերել. Առէք առ խ կուժ մի նոր: Ս. Գիրք:

— Համարել, բանի մը տեղ դնել Զգստե-

րըս ձեր առցէ յիւղագործս: Ս. Գիրք:

— Հասկնալ. մեկնել: Ոչ յայն միտս ի-

մանալի է, յոր Մարկիոնն առնու: Եզիիկ:

Զլյածն ոչ եթէ բոկանալ առնլի է. քանզի ոչ բոկացաւ: Կիւրդ. մեկն:

— Սկսիլ: Ա՛ռ շրջել ընդ աշխարհն: Բուզ.

Ասկա առնու այնուհետև զյառաջագիր

Խորհուրդ չարչարանացն կատարել: Ագար:

— Աւելացդրութեամբ իբր զարդ կը գոր-

ծածուի, ինչպէս անցանել, գալ, դառնալ,

ելանել, երալ, կալ, նսել բայել: Ո՞ առ-

նոյր տանէր: Թող առնոյր տանէր: Ուկ.

մեկ. Մը:

ԱՅՍ ԲԱՅՈՎ ՇԻՆՈՒԱԾ ՈՃԵՐ

Ազդումն առնուլ: խմանալ

Ակն — (ումեք): աշառել

յԱկն — (զոք). սիրել, աչքը վրան ըլլալ

Ակումբ — . բոլրուիլ, կլոր ձեւով շարուիլ

Աղ — . միատեղ բարեկամուրիւն ընել

զԱնձամբ — (ինչ). վրան առնուլ, հազնիլ

յԱնձն — . ընդունիլ, հանիլ

Աչո — (ումեք): աշառել

յԱնօթ — (ինչ). փոխ առնուլ

— առամանց: ակո աներլ առնել

Աւար, յաւարի — (ինչ) . աւարել

Բակ — (զիւկք). շրջապատել

ի Բաց — (ինչ). մէկդի ընել, վերցունել

ի Բուռն — (ինչ). բռնել. սիրել

Գնոց — (ինչ). զնել

Գոգ — . ուռիլ (առագաստի)

յԵրաշլափ — (զոք). երաշխաւոր լինել

Երգս — . երգել

Երեկօթս — . իրիկունը մնալ, իշեւանը

Երեսս — . 1. ուրիշի կողմէն խօսիլ. 2.

Երեսպաշտուրիւն ընել

Երթեւեկս, զերթեւեկս — . նեմել, եր-

քալ գալ


Զգնուլի — . պտտիլ, նեմել

Զետու, զետեղ — . կենալ

Թագ — . բագաւորել

Թաւալ — . բաւալի
 Թափ — . բափառի
 Ժամ — . յարմար ատեն գտնել
 Վլալ — . լալ
 Խորհուրդ ի մէջ — . խորհրդակցի
 Խորշ — . հովիճ ուռիլ (առ ագաստի)
 Վկայ — . կենալ
 Կասկած — . կասկածիլ
 Կարծիս — . կարծել
 ի կիր (ինչ) . գործածել
 Կնիք — . մկրտուիլ
 Կոծ — . կոծել
 ի Համար — (ինչ) . դէմ առ դէմ բերել
 ՎՀանդէս — (իրիք) . փորձով հասկնալ
 Հրաժեշտ — . մեկնիլ, բամեռիլ
 Զայն — . ձայն հանել . պոռալ
 Ճալոր — . պատիլ, դառնալ, բռչիլ
 Ճիչ — . ճչել
 Ճեմ — . ճեմել
 ի Միտ — (ինչ) . հասկնալ
 Նախանձ — . նախանձիլ
 Շրջան — . դառնալ
 Ոգի — . շունչ առնուլ
 Պղղաս — . ողբալ
 յԱղն կամ ողն — . շունչ առնուլ, հան .
 գըստանալ
 Որդեգիրս կամ յօրդեգիրս — (զոք) . որ-
 դեգրել
 Ուշ — (իմիք) . խելք տալ, աղիկ նայիլ .
 ջանալ
 Զշափ — (իրիք) . չափել, բնեն, ինչ լի-
 լալը հասկնալ
 ի Զքմելս — (զոք) . անմեղ հանել, արդա-
 րացնելել
 ի Պահ — (ինչ) . պաշտել
 Պաշտօն — . պաշտուիլ
 ի Պաշտօն — (զոք) . պաշտել
 Պաս — (զիւիք) . շրջան ընել . գալարիլ օձի
 ի Պատիւ — (զոք) . մեծարել, պատուել
 Պար — . 1. պարել . 2. պատել, շրջալատել
 Պարասոլ — . յարմար առիք գտնել, հան .
 գըստանալ
 Պարապումն — . ժամանակ գտնել, հանգչիլ
 Սկիզբն — . սկսիլ
 Սուգ — . սգալ
 Վազու — . ցատկել, վազել
 Վազու վազու — . ցատկել, խաղալ
 ի Վար — (ինչ) . գործածել
 ի Վարձու — (ինչ) . վարձել
 Վրէժ — . վրէժը լուծել

Տակ — . արմատ ձգել
 զՏեղի — . կենալ
 Փաթերակ — . նայուածէկ վնասուիլ (նա-
 զար)
 Փոյթ ի մէջ — . փոյթ ընել, զանոլ
 զՓորձ — (իրիք) . փորձել
 ի Քնին — (ինչ) . քննել
 Օթեզանս — . գիշերը տեղ մը իշնել
 Մ. ԱՄՓԱՆԱԶ



ԸՆԹԱՑՔ ԸՐԱԴՐՈՒԹԵԱՆ

ՀԵՂԵՂ ԵՒ ԹՈՒՄԲ

(ԱՌԱԿ)

ՑԱՏԱԿԱԳԻԾ

Հեղեղ մը ի վաղուց հետեւ յաւեր դար-
 ձուցած էր դաշտը . . . (իւր գործած աւեր-
 ները) : Կ'որոշուի կառուցանել մի թումբ :
 Այնուետեւ ողողումը կը դադարի : Յայն-
 ժամ հեղեղը կը բացադարձէ առ թումբն .
 (ուղղակի տրամախօսութիւն) : Կը կշտամ-
 բէ զայս վերջինն թէ խափան կը լինի ի-
 րեն վայրապար , ըստ որում ինքն թաւալ-
 գլոր կը նոսի հանդարտօրէն : Թումբն կը
 պատասխանէ (ուղղակի տրամախօսութիւն)
 թէ հեղեղն ոչ միայն չմոլեգնիր այլ եւս ,
 այլ կը բեղնաւորէ իսկ : Կը յաւելու թէ
 ինքն մեծապէս նպաստած է սոյն բարեյա-
 ջող փոփոխման : Դիպուածը կ'ապացուցա-
 նէ թէ թումբն իրաւունք ունէր , քանզի
 ձմեռն զայն յափշտակած տարած լինելով
 տեսնուեցաւ թէ հեղեղն վերստին աւեր-
 ներ կը գործէ դաշտին մէջ : Բարոյական
 դաս մը հանել աստի :

ԸՆԴԱԱՑՆՈՒՄՆ

Բարձրաբերձ լեռներէն մեծաւ շառաչ-
 մամբ հոսող Հեղեղ մը կ'ամայացունէր բո-
 լոր դաշտագետինը՝ ի ժամանակին յորում
 ձիւները կը հալին : Մերթ կը տեսնուէր
 թէ արմատաքի կը խլէ ծառեր որք կը պա-
 տէին նորա կրկին եզրերը , մերթ կը դա-
 համիմէր ի մէջ հնձոց , զորա կը հակեցու-
 նէր հողին վրայ՝ մի տարուան աշխատու-
 թիւները մի քանի ժամուան մէջ աւերե-
 լով : Վերջապէս ուրիշ անդամներ աղլազ-
 լունով կը տանէր ի բարձանց ուստի կ'առ-

նուր զիւր ակն՝ ահագին հատորներ հատաքարի որոյ զանգուածն կուգար կը բաղխուէր ընդդէմ որմոց խրճիթաց զօրս յանդգնած էին շինել աստ անդ ի մերձակայս :

Այս գիպուածները կը կրկնուէին ամեն տարի ի մեծ վնաս բնակչաց երկրին : Ուստի սոքա կ'որոշեն վերջ մը տալ այս աղիք տին՝ թումբ մը կառուցանելով : Այսուհետեւ ոչ ևս տեղի ունեցաւ ողղողում և հեղեղոն սահմանափակ մնաց իւր փոսին մէջ : Մինչեւ իսկ ստայաւ ընդհուպ համբաւն այն հանդարտահոս ջուրց որոց եզերաբընակք ոչ երբեք կը զարհուրին նորա արդիւնքներէն :

Ի վերայ այսր ամենայնի . Հեղեղն անհաշու ատելութիւն մը ուխտած էր թումբին որ , ըստ իւրեան , վնաս կը հասցուցունէր իւր անկախութեան : Ուստի օր մը այսպէս բացադարձեց նմա . « Զէ՞ք ամոչէր բնաւ այս գժափհի հսկողութեան գերին զոր կը կատարէք ինձ նկատմամբ : Հանրածանօթ սկզբունք մ'է թէ հարկ է թողուշ զիւրաքանչիւր ոք ըստ կամս գործելյայնըմ ամենայնի որ չկընար ո՛ւ և է վնաս մը պատճառել ընկերին : Արդ տեսէք , ես իմ ուղիսաջուրերս հանդարտօրէն կը թաւալեմ այն փոսին մէջ զօրս վերնախնամ Տեսչութիւնն սահմանած է ինձ եւ երբեք ներելի չեմ համարիր ինձ այն խոտորում ները որք կրնան աղիսարեր լինել մօտակոյ արտօրէից կամ բնակութեանց , իրաց այս վիճակին մէջ , գուք շատ մեղաղարտէք գործածելով ձեր լուլոր զօրութիւնն առի արգելուլ զիս , մինչդեռ ես երբեք մըտածած չեմ չարաշար գործածել զիմ :

— Դուք համեստ էք , պատասխանեց թումբը , և ես պիտի լրացունեմ ձեր գովեստը զոր անձամբ անձին կուտաք ըստ մասին ևեթ : Այժմ ոչ միայն չէք մոլեգնիր , ոչ միայն քանդ և աւեր չէք բերեր ձեր եղերաց վրայ , այլ նաև կը բերդմաւուրէք զհողն ընդ որ կ'անցնիք : Ինձ կը թւշւի , եթէ լաւ կը յիշեմ , թէ միշտ այսպէս եղած չէ : Ձեր վրայով լսած եմ այնպիսի բաներ որովք կ'ապացուցուի թէ դուք այսչափ խաղաղաւէր ընթացք մը աւնեցած չէք միշտ : Բայց առէ՛ , ըսէք ինձ , խօսքը մեր մէջ , միթէ մեծապէս նպաստած չեմ այն բարեյաջող փոփոխման որ զդալի եղաւ

ձեր վարմանց մէջ , և յայնմհետէ միթէ տարագէալ չէ՞ ձեր տրտունջն այն նեղութեան համար զօր կը պատճառեմ ձեզ : Կարծեմ թէ ձեզ ծառայութիւն մը կը մատուցանեմ պարտաւորելով զձեզ որ բարիք գործէք :

Այսպէս խօսեցաւ Թումբն և ապագայն ապացուցուց թէ իրաւունք ունէր : Քանզի հետեւեալ ձմեռուան մէջ , անհեթեթ սառնակոյտ մը լերան գագաթէն զերծեալ՝ յափշտակած տարած լինելով այս միւսնոյն թումբը , տեսնուեցաւ թէ հեղեղն կը խոյանար որպէս երբեմն դաշտագետնին մէջ և սոսկալի տապատակութիւններ կը գործէր անդ :

Հստ այսմ , կան ոմանք որոց երբ կիրքեր ըըն կը սանձահարին , կանիթեն զայնո որք սահմանեալ են լինել նոցա իրր հսկող եւ իրբ խնամակալ . բայց կուգայ պարագայ մը յորում կը հետեւին իրենց յոռի հակամիտութեանց , և կը տեսնուի թէ նոքա չէին զգօն բայց եթէ ի պաշտպանութիւն անձանց իւրեանց :

Թարգմ.
(Ալբիկ, է Ֆլյորի) Ա. Ն. ԹՈԹՎԱՅԵԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՑՔ

Փ ի լ ի Ս Ո Փ Ա Յ Ո Ւ ի Թ ի ի ն

ՀՈԴԵԲԱՆՈՒԹԻՒՆ

(Պէտքարեան վարժարանի մէջ աւանդեալ

դասուց անիրովումն) :

Դ Ա Ս Զ .

ԴՅԱՆՉՈՒԹԻՒՆ ԵԿ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Նար. թիւ 45)

33. Պատողաբերեանց տեսակներն : — Տարբեր տեսակէտներով , բաց այս երկու կարգէն , գատաղութիւնք կը բաժնուին ուրիշ այլ և այլ տեսակաց : — Ուակուրեան (զահիթէ) տեսակէտով , գատաղութիւնք կը կոչուին նաստաւկան , երբ հաստատութիւնն ուղղակի է , ինչպէս « Մարդը բանական է » , իսկ ծիսական , երբ հաստատութիւնն անողակի է , ինչպէս « Մարդը անբան չէ » , այսինքն « Մարդն է ոչ - անբան » : Քանա-

կուրեան (quantité) տեսակէտով, դատողութիւն մ'ընդհանուր (universel) է, երբ ըստորոգելին հաստատուած է ենթակային ամբողջութեան վրայ, ինչպէս «Ամէն թըռչունք ձուածին են», իսկ մասնաւոր (particulier), երբ ստորոգելին ենթակային մէկ մասին վրայ միայն հաստատուած է, որպէս սա նախադասութեան մէջ, «Ինչ ինչ թուզունք կ'երգեն»։ Դատողութիւնն ընդհանուր է դարձեալ, երբ ենթական ո՛չ թէ սեռ կամ տեսակ մը կը ներկայացնէ, այլ մասնաւոր անհատ մը. ինչպէս, «Դեմոսթէն պերճախոս էր»։

Վերլուծական (analytique) են այն դատողութիւնք որոց մէջ ստորոգելոյն ենթակային հետ առնչութիւնն ամբողջական կամ մասնական նոյնութեան առնչութիւն մ'է, այնպէս որ ստորոգելոյն դաղափարն ենթակային դաղափարին մէջ կը բովանդակի և դատողութիւնն միայն դուրս կը բերէ զայն. իսկ եթէ ստորոգելոյն դաղափարն կը յաւելնայ ենթակային դաղափարին վրայ համադրութեամբ և երկոյուն մէջ եղած առնչութիւնն կերպիւ իւիք արտաքին է, յայնժամ դատողութիւնը կը կոչուի համադրական (synthétique). ինչպէս, «Աստուած անվախճան է»։ «Մարմինք տարածեալ են», վերլուծական դատողութիւնք են, իսկ «Այս մարմինը կարծը է», «Երկիրը գնտածն է»։ դատողութիւնք համադրական են, վասն զի առաջնոց մէջ անվախճան և սարածեալ բառից յայտնած դաղափարը արդէն կ'իմացուին Աստուած և մարմինք դաղափարաց մէջ, իսկ վերջնոց համար չէ կարելի ըսել թէ կարծը հանդամանքն արդէն մարմին դաղափարին մէջ կ'ըմբռուի, և թէ չէ հնարեկի դաղափարն ըմբռնել առանց զայն գնտածն ըմբռնելու։ Դարձեալ ի յառաջագունէ (à priori) են դատողութիւնք, երբ ենթակային և ստորոգելոյն առնչութիւնն իբրև ճշմարիտ կ'ընծայի մտաց անմիջական կերպով, անկախաբար որ և է փորձառական ոտուգումներէ, իսկ ի յենագունէ (à posteriori) են, երբ միայն փորձառութեամբ կրնանք վերահասու ըլլալ առնչութեան ճշմարտութեան. Զոր օրինակ, «Օդը տեղ մը կը գրաւէ միջոցին մէջ» ի յառաջագունէ ճշմարիտ է, իսկ «Օդը կը բաղկանայ թթուածինէ և բորակածինէ» ի

յետնագունէ է, վասն զի փորձառութեամբ վերահասու եղած են մարդիկ վերջնոյն, իսկ առաջինն ինքնայայտ է մոտաց որ չի կրնար ընդունիլ որ բան մը տեղւոյ մը մէջ չբովանդակուի։

Վերջապէս Տէքարդ ուղած է նկատել դատողութիւնը սա տեսակէտով թէ իւրամբողջութեանը մէջ առելի իմացողութենէ՞ կախում ունի թէ կամեցողութենէ։ Այս նկատմամբ կարելի է դարձեալ դատողութիւնները բաժնել ակամայ և կամաւոր դատողութեանց (jugements involontaires et jugements volontaires)։ առաջինք վինելով այնոքի յորս իրաց անմիջական յայտնութիւնը կ'ստիգէ մեր միտքն հաւատուալ անդիմադրելի կերպիւ, և վերջինք՝ այնոքի յորս հաւատութը յաւառջ կուգայ մտադրութեան, խորհրդածութեան, բաղդասութեան գործողութիւններէ, որք համէս կամաւոր գործողութիւններ են. որով եթէ այդպիսեաց մէջ սխալիմք առ ի չգոյէ բաւական մոռագրութեան ու երկայնամիտքնութեան, աստիճան մը պատասխանաւուածու եմք սխալին։

34. Խմառասիրութիւն։ — Դաղափարներ կապակցելով դատողութիւններ կազմելէ յետոյ, մեր իմացականութիւնը դատողութիւններ իրարու կապելով կը կազմէ իմաստասիրութիւնը կրնամք սահմանել գործութիւններուն որով միսքը կ'երթայ ծանօթէն յանձանօթիք այսու միաքը կը տարածէ իւր ծանօթութիւններ, զգայարանաց անձուկ հարիզոնէն անդին կանցնի, ընդհանուր իրութեանց և օրինաց կը խելամոնէ, նոցահետեւանաց ու հետեւանաց հետեւանքներուն զդայն կը յօրինէ, ի մի բառ ուսողական, բնական ու բարոյական գիտութեանց ընդարձակ ու տակաւ զարգանալի դրութիւնքն կը կազմէ։ Երբեմն ծանօթն ընդհանուր ճշմարտութիւն մ'է յորմէ կը հետեւնեմք մասնաւոր ճշմարտութիւն մը, և երբեմն մասնաւոր իրողութիւնք յայտնի ու ճշմարիտ են որովք կը հասնիմք ընդհանուր ճշմարտութեան մը։ Բայ այսմ երկու եղանակ կայ իմաստասիրելոյ մին է լինայութիւն (déduction), այն է ընդհանուրէն իջնել ի մասնաւորն, միւսն ինչամտութիւն (induction) այն է մասնաւորէն ելնել յընդհանուրն։

35. Ընծայութիւն : — Ընծայութիւնն, ճրչ-
դիւ խօսելով, գատել է երրորդ եզրի մը
միջոցաւ : Շատ անգամ կը պատահի որ կը
վարանիմ գատողութեամբ մ'արտայայտել
երկու գաղափարաց միմեանց պատշաճու-
թիւնն կամ ոչ պատշաճութիւնն, որովհե-
տեւ պայծառապէս չեմ տեսներ երկոցուն
առնչութիւնն, այն է՝ չեմ կարող այդ գա-
ղափարաց մասին գատողութիւն մ'ընել:
Այն ատեն կը փնտուեմ մի այնպիսի վճիռ
կամ ձշմարտութիւն, մի այնպիսի գատո-
ղութիւն իրեւ ձշմարիտ ընդունուած, որ
յինքեան պարունակէ լուելեայն գատաս-
տանն զոր կ'ուզեմ ընել, յորմէ բզմի այս
վերջինն հարկաւորապէս : Բնականարար
այդպիսի ձշմարտութիւն մը պարտի լինել
մի ընդհանուր ձշմարտութիւն, մի ընդ-
հանուր գատողութիւն, քանի որ պարտի
պարունակել իւր մէջ ուրիշներ : Երբ գըտ-
նեմ զայն, խնդիրը լուծած եմ, մասնաւոր
ձշմարտութիւն մը գուրս հանած, եզրա-
կացուցած եմ ընդհանուրէ մը, ապացու-
ցած եմ սկզբունքով մը : Ահա ինչու հա-
մար այս գործողութիւն կը կոչուի նտեւ
խնդիր մը լուծել, Այդպիսի ընդհանուր
ձշմարտութիւն մը կամ ձշմարիտ գատո-
ղութիւն մը գտնելն ալ ուրիշ բան չէ՝
բայց եթէ գտնել երրորդ եզր մը, երրորդ
գաղափար մ'որ մեր ունեցած երկու գա-
ղափարներէն մին յինքեան պարունակելով՝
ինքն ևս պարունակուի միւսոյն մէջ : Օրի-
նակի աղագաւ, ունենամք հաստատել սա
գատողութիւն — « Պատմութիւն օգտա-
կար է » —, կամ թէ լուծել պատմութեան
օգտակարութեան խնդիրը, վասն զի յու-
ռաջին տեսիլ իրեւ պայծառ ձշմարտու-
թիւն մը չի ներկայանար իմ կամ այլոց
մտաց : Պէտք է գտնել արդէն ընդունուած
ձշմարտութիւն մը յորում լուելեայն պա-
րունակուի այս գատողութիւն, իրեւ հար-
կաւոր հետեւութիւն մ'անոր, կամ, ուրիշ
բայց բարով, գտնել գաղափար մ'որ իւր տա-
րածութեան (extention) տակ ունենալով
զատմութիւն՝ լինաց ինքն ալ օգտակար
իրաց տարածութեան տակ : Եւ ահա խոր-
հըրդածելով կը գտնեմ « անձնական փոր-
ձառութիւնն ընդլայնով իրաց » գաղափա-
րը, որ զպատմութիւնն յինքեան կը պա-
րունակէ և կը պարունակիւր կարգին օգ-
տակար իրաց գաղափարին մէջ : Յայնժամ

կ'իմաստասիրեմ այսպէս :

Ինչ որ կ'ընդլայնէ մեր անձնական փոր-
ձառութիւնն օգտակար է :

Սրդ պատմութիւն կ'ընդլայնէ մեր
անձնական փորձառութիւնն,

Ապա պատմութիւն օգտակար է :

Ինչպէս կը տեսնուի, ընծայսկան իմաս-
տասիրութիւնն մը, ամբողջութեամբ և ամ-
փոփ բացարուած, կը պարունակէ երեք
գատողութիւններ կամ նախադասութիւն-
ներ, և այս ձեռյն մէջ կը կոչուի Հաւա-
քաբանութիւն (syllogisme) : Եւ թէպէտ
երեք են նախադասութիւնք, հետեւդար
կը պարունակէ վեց եզր, իւրաքանչիւրն
ունենալով մի մի ենթակայ և Ստորոգելի,
բայց իրօք միայն երեք եղերք կան, անց-
նիւրն կրկնուած : Ահա այդ երեք եղերց
երկուքն, որք կը տեսնուին եղրակացու-
թեան (conclusion), այսինքն վերջին նա-
խադասութեան մէջ, են մեր կանխաւ
ունեցած երկու գաղափարքն, իսկ միւսն
է այն միջին եղբ (moyen terme) զոր գը-
տանք (փորձառութիւնն ընդլայնով իրք),
աւելի մեծ քան եղրակացութեան ենթա-
կայն (պատմութիւն), որ այս պատմառաւ
կը կոչուի կրսեր եզր (petit terme), և ա-
ւելի փոքր քան եղրակացութեան ստորո-
գելին (օգտակար), որ այսու կը կոչ-
ուի Աւագ եզր (grand terme) :

Միշտ այսպէս յայտնապէս ըմբռնուած կամ
բացարուած միջանկեալ գատողութեամբք
չեմք իմաստասիրեր : Իմաստասիրութեան
եղանակ մը կայ, զոր Անդղիացի տրամաբանք
կոչած են մակաբերութիւն (inference), ո-
րով միտքն արագաբար կ'անցնի չգաղափա-
րէ յայլ գաղափար, թէ՛ ի սովորութենէ
և թէ՛ մաքի սասակութեամբ : Զոր օրի-
նակ, կը տեսնեմք որ այս ինչ անձ կարի
շահախինդիր ոք է, խակոյն կը հետևյնենք
թէ պէտք չէ վատահիլ անոր ցուցած բա-
րեկամութեան : Այս բան տեղի կ'ունենայ
նաև խելամտական իմաստասիրութեանց
մէջ : Սակայն ո՛րչափ և արագ լինի մոքին
գործողութիւնը, միշտ իմաստասիրութիւն
մ'է ըրածն, և եթէ ուզեմք հաստատել կամ
ստուգել, հարկ է մեզ ի մէջ բերել գար-
ձեալ կատարեալ իմաստասիրութիւն մ'իւր
ամբողջ մասամբք, որոց վրայէն մէկ ոստիւ-
նով անցած էր միտքն՝ մի հայեցուած-
քի մէջ զամէնն ի միասին ըմբռնելով : Այս

օրինակին մէջ, միտքը պիտի տեսնէ թէ
հիմուռեր էր սա ընդհանուր դատողութեան
վրայ թէ Շահակինդիր մարդիկ վստահելի
բարեկամներ չեն կարող լինել: Երբ մտկա-
բերութիւն մը չկարենամք կանոնաւոր և
օրինաւոր իմաստասիրութեան մը վերածել,
այդ նշան է թէ գահավէժ դատաստան
մ'ըրած ենք, և այն ատեն ձմարիտ մակա-
բերութիւն մը չէ այն, այլ ձրի անխոր-
հուրդ հաստատութիւն մը:

Յաճախ այսպէս մակարերութիւններ կ'ը-
նեմք. կ'ընեմք նաև ծշմարիտ ընծայու-
թիւններ, թէպէտ մեր խօսից ու գրուա-
ծոց մէջ գրեթէ երբեք չեմք դորձածեր
Հաւաքարանութեան այն չոր ու ցամաք ու
երկրաշախական ձևն զոր ի վեր անդր տե-
սանք. ընծայութիւնը զանազան ձևեր
կ'տունու բացատրութեան, բայց սա սոսոյդ
է որ, պարզուելով, ճշգուելով, ամբողջա-
նալով, միշտ կրնայ դառնալ հաւաքարա-
նական ձևին, և այս կարեւոր է ըստ արա-
մաբանից, երբ կ'ուզեմք դիտել թէ ընծա-
յական խմաստասիրութեան մը վատերակա-
կանութեան պայմանաց ճշգիւ համաձայն է
մեր ընծայութիւնը: Պէտք չէ կարծել սա-
կայն թէ, վասն զի ընծայութիւնը կը կա-
յանայ մասնաւոր ծշմարտութիւններ դուրս
հանելու մէջ ընդհանուրներէ յորս բովան-
դակեալ են արդէն լուելեայն, դիւրին գոր-
ծողութիւն մ'է այս: Անշուշտ դժուարին
չէ երբ կը կրկնեմք այլոց խմաստասիրու-
թիւնքն կամ թէ կը հետևիմք անոնց մը-
տօք, բայց երբ խնդիրն մեզէն ընծայու-
թիւններ ընելու վրայ է, մեզէն խնդիր-
ներ լուծելու, նոր ճշմարտութիւններ հաս-
տատելու՝ ցոյց տալով նոցա հարկաւոր կապը
այլոց հետ որք ծանօթ լինին, յայնժամ
աշխատութիւնն չէ այնչափ հեշտ և կը
կարօսի մտայ լաւագոյն յատկութեանց:
Հարկ է նախ խնդիր մը դնել, այսինքն
առաջարկութիւն մը, նախադասութիւն մը
զոր պէտք է հաստատել, և յետոյ լուծել զայն
այսինքն միջին եզր մը գտնել: Խնդիր մը դը-
նել կը նշանակէ մերձաւորութիւն մը կաս-
կածիլ երկու գաղափարաց մէջ որք իրար-
մէ անկախ կը կարծուէին. առ այս հարկ
է ունենալ խորին և ընդարձակ հմտու-
թիւններ, զի ո՞վ որ շատ գիտէ՝ նա շատ
կը կասկածի ու կ'ենթադրէ. նա մանա-
ւանդ պէտք է ունենալ ստեղծիչ յշացող

Հանճար մը . և յետոյ միջին եզր մը գտնել ,
այսինքն խնդրոյն լուծումը , կը պահանջէ
վերլուծող միաք մ'ունենալ որ իր գաղա-
փարները վերլուծելով կարենայ հասարա-
կաց հանդամանքներ , առնչութիւններ
գտնել նոցա մէջ . Ամբողջ մաթեմաթիքա-
կան գիտութիւնք ընծայական իմաստասի-
րութեանց շարք մ'են , և առածք ու սահ-
մանք բաւական եղած են յառաջ բերելու
ուսուզական ամէն ճշմարտութիւն . սակայն
աներկրայելի է թէ հզօր մտքերու գործ է
եղած կազմել և զարգացնել այդ գիտու-
թիւններն , որովէս և զանոնք որոց մեթո-
տը նոյնպէս ընծայութիւնն է :

Ա. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

(GurniGwibhjh)

ԶԱԿԱՐԵՆՔ

— 4 —

ՏԵՂԵՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ⁽¹⁾

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴՈՅ ՈՐՔ ԿԱՆ
ԱՐՏԱՎՈՅ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏՆԵԱԼ ԿՐՈՆԻՑ
Դ. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐ ՀՅԴԻԿՈ

Եթէ անցնիմք ձենաստանէն ի Հնդկաստան, կը գտնեմք անդ այլ կրօն մը, եւ, հետեւաբար, այլդաստիքարակութիւն։ Հընդիկք ունին նույիրական մատեաններ, վետայք, որ մեծ ազգեցութիւն ըրած են այս ժողովրդեան կենաց վրայ։ Դասակարգերն, զոր օրինակ, նույիրագործեալք ի Վետայք, կ'որոշչին զանազան անհատից կոչումը եւ այսու նոցա դաստիքակութեան կարեւոր մասը։ Վետայք կ'ուսուցանեն նաև հոգւոյ անմահութիւնը և գոյութիւնն պատփոյ եւ վարձուց յետ այսր կենաց։ Այս հաւատքն պարտի ազգելնաև Հնդկին բարոյական կենաց վրայ, ինչպէս մարթէ է ի միտ առնուլ հետեւեալ պատուէրներէն։

« Նա որ կը պարսաւէ իւր դաստիարակը, երբ դաստիարակն սխալած իսկ ըլլայ, յետ մահուն պիտի մտնէ ի մարմին իշոյ. Եթէ յանհրաւի պարսաւէ զայն, պիտի ըլ-

(1) Stu phl 46

լայ շուն. Եթէ ի կիր առնու ինչ որ դաստիարակին է ամսկ, առանց նորա հրամանին, պիտի մտնէ ի մարմին որդան. նուև ուղեմն, Եթէ նախանձի նորա արժանեաց վրայ, պիտի փոխուի ի ճճի զազիր:

« Այրին որ կ'ամուսնանայ անդրէն, պիտի մտնէ յետ մահուն ի մարմին ծիր:

« Նա որ պիտի պատուէ իւր հայրը, իւր մայրը եւ իւր դաստիարակը, պիտի տիրէ երեք աշխարհներու վրայ. իւր մարմինը պիտի փառաւորուի իբրու մարմին աստուծոյ մը, եւ պիտի վայելէ անձառելի երանութիւն:

« Նա որ կը պատուէ իւր մայրը կը շահի այս աշխարհը. Նա որ կը պատուէ իւր հայրը կը շահի միջին կամ Եթերային աշխարհը, եւ նա որ սերտիւ կը պատուէ իւր դաստիարակը, կը շահի երկնային աշխարհն Պրահմայի:

« Կան անձնահարութիւնք (մարմինը չարչարել) որ ուղղակի կը մուծանեն ի ծոց անդր աստուծութեան. այս անձնահարութիւնքն են. երկու կրակի մէջտեղ կենալ մինչ արեգակն կ'արծակէ իւր ճանանչներն մեր գլխուն վրայ. պառկիլ ի ձմերայնի սառնապաղ ջրոյ մէջ. ապրիլ կանգուն կեցած իւր ոտից բոյթ մատին վրայ եւայլն:

ԱՀԱՅԱՍԻԿԻ ինչ ինչ մանրամասնութիւնք Հնդկական դպրոցաց վրայ զորս կը վարեն Պրահմինք:

Այն վայրերուն մէջ յորս կը գտնուին վերին երեք դաստիարակերուն վերաբերող ընտանիքներ, կան տարրական դպրոցներ յորս մանկունք կ'ուսանին կարգալ, գրել և հաշուել. Դաստիարակը, պատժելու համար, կը գործածէ գաւազան: Բնթերցումը և գրութիւնը միանդամայն կ'սկսին: Առաջին նշանագիրները կը գծեն աւազի վրայ գաւազանով (դպրոցները կը գտնուին ծառի մը տակ և, երբ օդը գէշ ըլլայ, սայլատան մը ներքե). յետոյ կը գծեն զանոնք արմաւենւոյ տերեւոց վրայ երկաթեայ գրոցով. հուսկ ուրեմն, կը գրեն զանոնք թանգով սոսւոյ տերեւոց վրայ: Եթէ դպրոցին աշակերտներն բազմաթիւ ըլլան, դաստիարակը կ'ուսուցանէ երիցագոյն աշակերտաց կըրթել զայլ: և կը կարգէ յուշարարներ: Հնդկաստանէն զաւածինն ի կոնտոն փոխադրուած է կանքաստրեան կամ իրերա-

վարժական ուսումը: Առածներ և բարոյական վճիռներ կը ծառայեն հրահանգելու ըզ միտո: Բայց ի սոցանէ կ'ուսուցանեն նաև պուտացական վարդապետարան (catéchisme) մը որ երկու մասանց բաժնուած է: Առաջինը կը բովանդակէ հետեւեալ տասնպատուէրները:

1. Բնաւ կենդանի էակ մը չպաննես. (Հնդկիլք միս չեն ուտեր):

2. Բնաւ չգողանաս:

3. Պղծութեան յանցանաց մեջ չինաս:

4. Երբեք անիրաւութիւն չընես բերանվդ:

5. Ոգելից ըմպելիք չգործածես (գինին միայն ներեալ է, այն ալ չափաւորութեամբ: արբշիւն յետ մահուն պիտի պատժուի չարչար):

6. Երբեք չօծես մազերդ որ կ'ամին գըլխոյդ վրայ, եւ մարմինդ բնաւ չներկես:

7. Մի՛ լինիր ունկնդիր երգոց. ըլլաս ներկայ եւ ոչ մէկ խաղի կամ հանդիսի, եւ բնաւ չմասնակցին նմա (հատրակի խաղը այս արգելման մէջ է):

8. Չնստիս կամ չպառկիս բարձր եւ լայն քազմոցի վրայ. (Պուտտայի բազմոցն ութմատնաչափ բարձրութիւն ունէր):

9. Որոշեալ ժամանակէն յետոյ (յետ միջորէի) չճաշես:

10. Չստանաս իբր սեփականութիւն անձիդ ոչ ոսկի, ոչ արծաթ եւ ո'չ ո եւ է արծէքաւոր նիւթ:

Առաջին հինգ սպատուէրներն կարեւորագոյքն համարուած են. բայց անոնք, ինչպէս նուև միւսներն, յաճախ զանց կ'առնուին:

Երկրորդ մասը կը բովանդակէ քաղաքավարութեան, կենցաղագիտութեան կանոններ ևլն: Ահա գլխաւորներն.

1. Երիտասարդն պարտի մեծարել իւր դաստիարակը իբրեւ զՊուտտայն իսկ. չը պարտի հակառակ կալ նորա բանից, Եթէ նշմարտութիւնն իսկ չըսէ նա. չպարտի յանգոյշ եւ յանխորհուրդս երթալ անոր քով Եթէ նա փակած է դուռը. պարտի երիցս բախել դուռը, եւ Եթէ չբացուի, պէտք է որ հեռանայ: Երբ դաստիարակ մը լեւը Ելնէ, աշակերտը պարտի նորա ետեւէն աթու մը տանի որոյ վրայ կարենայ դաստիարակը հանգչիլ:

2. Երբ դաստիարակը ճաշէ, երբ կարդայ սրբազն մատեանները, թող մաքրէ

իւր ատամունքը , լոգանայ բաղանեաց մէջ , կամ երբ մտազբաղ է , աշակերտը չպարախ նորա քով երթաւ : Երբ զգեստները նագնի , աշակերտը պարտի նորա կօշիկները բըռնել :

3. Աշակերտ մը առանց իւր դաստիարակին չպարտի ո՛ եւ է տուն մը երթաւ . չը պարտի նայիլ ոչ յաջ եւ ոչ ի ծախ , այլ լըռին հիտեւիլ նմա , աչք ի խոնարի :

4. Պէտք է կարդալ եւ հասկնալ ուսման գիրք մը ծայրէ ի ծայր առանց ուրիշ գըրքի մը անցնելու :

5. Սրբազն մատենից վրայ պէտք չէ հազար , եւ ոչ իսկ հանգիստ աւնուլ երբ կը կարդայ ոք զանոնք :

6. Քթովդ շատ աղմուկ պէտք չէ որ հանես . եւ մաքուր տեղ մը չթքնես : Երբ յօրանցես , զգեստիդ քղանցքը բերանոյդ դէմ բռնես . հաշելու ժամանակ աղմուկ չիանես , եւ բնաւ գլուխդ չըերես :

Հնդկաստանի մէջ ժողովրդական դպրոցներէն զատ կան Պրահմինեան դպրոցներ և երեք գիտութեան դպրոցներ , զանազան գիտութեանց համար յատուկ ուսուցիչներով : Երիտասարդ մը որքան ժամանակ որ ուսանի , իւր դաստիարակին կամ հոգեւոր հօր տունը կը բնակի և կը սնանի . այս միջոցին պարտաւոր չէ պարզեւ տալ նմա , բաց ի իւր սննդեան և դասուց համար տըւած թոշակէն . բայց , երբ այլ ևս մեկնի նորա քովին , պարտի , իւր դրամական կարողութեան համեմատ , տալ նմա արտ մը , ոսկի , գոհար , կով մը կամ ձի մը , հովանեակ մը , զոյգ մը հողաթափ , պատուանդան մը , ցորեան , հանդերձ կամ փափուկ կերակուրներ : Այս միջոցաւ յաչս իւր դաստիարակին մեծարոյ կ'ըլլայ (1) :

Ժիկ ԲԱՐՈԶ

Թարգմ.
Մ. Ա. ԲԱՆԱՋ

ՔԱՌԱՔՆԵԱԿԱՆԱՆ (2)

ՈՒՂՂՈՒԹԻՒՆՔ ՆԵԱՆԱԿՈՒԹԵԱՆ
ԳԱՆԻ ՄԸ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՒ

4. Ասախուսու : Նոր Հայկազեանն այս բառու կը յիշէ Մխիթար Հերացւոյ Զերմանց

(1) Հնդկաստան տակաւ կը կերպարանափափի անդիհական կառավարութեան և քրիստոնեայ քարոզիչներուն աղդեցութեան ներքեւ :

(2) Տես թիւ 16 :

մխիթարութենէն և նոյն կը համարի Ասակոս բառին հետ , որ է յունարէն ասդագու , աճ . լսրազօգ . գլ . Խոմար : Նոյն պէս Առաջեւն Բառարանն իբրեւ նոյնանըշան կը դնէ Ասակոս , Ասախոս , Ասախոսու , այսինքն աճ . լսրազօգ :

Բառ իս՝ Ասախոսու է գլ . Stechas կոչուած բոյսն , յունարէն սդի՛խաս , զորս Արարացիք շրջած են յ'իսդուխուտէս , և յորոց կ'առնուն մեր բժշկապետքն . այս բոյսուս տաճերէն անունն է գարապատ , գարապատ օրու կամ չիչէլի , գարապատը , տեսակ լալանտայի . իսկ հայերէն անունն է եզնախոս կամ աբեղախոտ : Յիշեմ նախ Մխիթար Հերացւոյ Զերմանց մխիթարութենէն երկու վկայութիւն , և ասկա մի առմի բժշկարանաց վկայութիւնքը . « Պասպայիմ չորս չորս դրամ , ասախոսու երեք դրամ . զամկնա եփէ չորս լիտր ջրով , մինչեւ մնայ կէս լիտր » . Միս . Հեր . ԽԱ . էջ 126 . « Պասպայիմն և աւ հալիլէ և ասախոսու և աղարիկոն » . անդ . էջ 128 . « Ասախոսու . Եզնախոտն » . Բժշկարան ժԴ . գարու . « Ասախոսու ծաղիկ . յԱնտաք լինի » . անդ . « Աստոխաւտաւս , որ թարգմանի հոգի լող . ինքն ծաղիկ մնէ , և Հայերն ասեն Եզնախոտն , և թուրքերէն զարապատ կու ասեն . սերտ տերեւ ունի և կարմըրդեն ծաղիկ ունի , և լաւն այն է որ կարմըրդոյն լինի Ասէ Պատեհին թէ ինքն զնոգին կու յեմեցնէ ստիխոտու ասելըն , և այս ի յայն կզզին կու լինի որ Սատհատիս ասեն , և իր շահսավրամի ըռումի ասեն , և լաւն այն է որ կանանչ լինի և համն լեզի » . Սմիրտովաթ , Անգիստաց անպէտ : - « Ասախոսու . Էլէշէ օրու , բարապատ օրու . Հայերէն Աբեղախոտ . ինքն խոտ է , ծիրանածաղիկ ունի . լաւն Պուրսայ լինի . տաք է և չոր » . Բժշկարան Սիմէռնի Կամերկապացոյ : « Իւսդուխուտէս . է խոտ իննի , զորոց զծաղիկն առնեն մասն ոմանց դեղորէից , որ բազում օգտութիւն առնէ քմաց և քմական ախտից : Եւ մերթ չէքէրով խամիյր առնեն . թուրքերէն ասի զարապատ , և յոմանս տեղիս զարապէօրֆիւ » . Տիրացու Գէորգ , բառգիրք Պրս . - Հայ . . « Իւսրուխուտէս . է խոտ ինչ որ ունի զծաղիկ մօս դունով . թուրքերէն զարապատ չիչէկի » . անդ . . « Նախէրհիմ . է խոտ ինչ բժշկական ուսդուխուտէս , թուրքերէն

գարապաց, եւ ի գիրս բժշկականոց անուանի շատերնի՛մի ոռո՛մի, . անդ:

5. Արօսի: Նոր Հայկազեանն կը գրէ. Արօսի: յունարէն օ՛ի. լու. Sorbus. յունարէն դա օա. լու. Sorbum. ծառ և պլոտուղ. տճ. իւլէզ. Գաղիանոս»: Առձեռն Բառարանն. «Արօսի. սին ծառն և պլոտուղը. տճ. իւլէզ. իւլէզ աղանք»:

Հստ իս՝ Արօսի է նոյն ընդ Արօս, և կը նշանակէ գդ. Outarde ըսուած մեծ ջրային հաւը: Գաղիանոսի բառերուն մէջ գլուածն այս է. «Ոտի. Արօսի». Ոտի է յն. օդիս. գդ. Outarde. իսկ նոր Հայկազեանն կ'իմանայ յն. օ՛ի, որ է տճ. իւլէզ աղանք, գդ. Sorbier կամ Cormier: Այս թիւր իմացուածէն՝ Արօսի, թուչնոյ անուն, առած է նշանակութիւն իւլէզի ծառի: - Նոր Հայկազեանն Արօս բառի մի միայն վըկայութիւն կը բերէ ի նախնեաց, այն է ի պատմութենէն Մատթէի Ուռհայեցւոյ. «Յայսմ ամի եղեւ պատերազմ թուչնոց ի գաւառն Մելտենոյ. Ժողովեցան արագիւք և կոռունկը և արօս և կոռուեցան ընդ միմեանս, և կոռունկն յաղթեաց զարագիլն, որ բնաջինջ արար զնոսու և ուր ուրեք մընացին»: տպ. Երուսաղեմի, էջ 446: Յիշեմ ուրիշ քանի մը վկայութիւններ ալ. «Զօրէն արօսին, քանզի նորա յորթամ մերձ ելոյ հուպ յըմբունումն բազէի, ի գուճս կոյս եղեալ զծիրտն ծորեալ դիմացն ուղղակի ճահեցուցանէ, և ինքն թուուցեալ մնայ կենդանի»: Գր. Մագիստրոս, թուղթ կԱ. - «Կիլիկիա... ունի... և հու՝ սիրամարգ, սալամ, կաքաւ և տուռէն, արօս և արագիւլ»: Թուղմաս վարդապետ, նկարագիր Կիլիկիոյ: -

«Արօն էր մեծ զերթ, ոչսար, Զօրն ի գաշտերըն շուրջ կուգայր»: Բառան Հայ-Լու.

Ստեփանոսի Կամենիցացւոյ: - «Մեծամեծք խորհուրդ արին, բերին ըլլուագն ընդ արօսին, Մանրամասն կտրատեցին և զճընճըլկան փարլն լցցին».

Տաղ ուրսիսութեան, Արեւելք առաջին.. «Հուպարայ, որ թուրքերէն այս թուչնոյս թօլ կ'ասէ, և ումանք չի կուասեն, և յարապերէն տէնուն կ'ասէ, և հայերէն Արօս, և ինքն թուչուն մն է որ միսն սագուն մըսին և բաթու մսին ի մէջն է»: » Ամիրառ-

վաթ, Անդիտաց անպէտ: Տես Aubère ի Յաւելուածն (Supplément) Լիդրէի Գաղզիերէն բառարանին, յորում արարերէն հօպէրա բառն կը մեկնուի գդ. Outarde:

6. Բաւչի: Նոր Հայկազեանն կը գրէ. «Բաւչի. որպէս Աքալար. յն. ա'զարի. ակար. մանր ճճի. կամ որդն մոմոյ, պանրոյ, և մորթոյ մարմնոց մարդկան. Գաղիանոս: - նոյնպէս Հ. Ման. Զախարիան Բաւչի բառը կ'իմանայ իբր լու. Acarus, մանր ճճի կամ որդ. նոյնպէս և Առձեռն Բառարանն: Հ. Մրապիոն էմինեան ալ գդ. Blatte, Charançon և Mite բառերուն դիմաց, որ որդ կամ ուտիճ կը նշանակեն, կը դնէ Բաւչի:

Հստ իս՝ Բաւչի ոչ է յունարէն ա'զարի և լու. Acarus ըսուած որդն կամ ճճին, այլ լու. Acorum կամ Acorus, իտ. A'coro, տճ. Էկիր օրու կոչուած ջրային բոյսն որ պարսկերէն կ'ըսուի վամիս կամ վան, և ուսկից մեր բժշկապետքն առած կ'ըսեն Բաւչի կամ Բաւչսակ, Բաւչսակ: Գաղիանոսի բառերուն մէջ գրուած է. «Ակարոն. Բաւչին է»: Փոխանակ այս Ակարոնը Ակորոն կարգալու և խմանալու լու. Accorum բոյսը, վերոյիշեալ բառարանք կ'իմանան այդ որդը կամ ճճին որ յն, կ'ըսուի ա'զարի եւ լու. Acarus: Ահաւասիկ Բաւչսակի քանի մի վկայութիւնք. «Ոճճ. Բաշչսակ»: Բըժշկական ժդ. դարու. - Վաչ. բաշխսակ, Բժշկարան.. «Վաճ, որ է ակիր»: Հին բառդիրք.. «Բաշչսակն, որ է վաճն, որ է ակիրն, ինքն սալիտակ և թեթև տակ է. ի ջրին մէջն կու բուսնի. լաւն այն է որ ի լի լինի, և անուշահու լինի... Ասէ Պատեհին թէ Փառանկն այսօր ակարյս ասէ, և հոսումն դրւե ասէ, և պարսկերէն ակիր ասէ և յաւաս ըլ զարի ասեն»: Ամիրտուլվաթ, Անդիտաց անպէտ. - «Ոճ, որ է ակիրն, որ է վաճն»: անդ: Ընդհանրապէս Ամիրտուլվաթի գրոց մէջ Բանշչսակ կը գրուի, ինչպէս կը գրէ և նոր Հայկազեանն. բայց ըստ ընորելագոյն ձեռագըրաց գրելի է Բաւչսակ:

(Նարունակելի)

ՆՈՐԱՅԻ ԲԻՒԶԱՆԴԱՅԻՑԻ

Արտօնատէր Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

Տիգրան Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

ՏԻԳՐԱՆ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

Տաղապը. Նշան Կ. Պէրուէրեան
Կ. Պօլիս, Էսկի Զապրիկ նաստէսի, 61.